

շահուաց վերնագրին տակ, որը բանաստեղծը հայ նոր դիցազնակը խորպակած կերպէ զգածում, մանաւանդ ալյոյց չի մանուռի ք, ինչպէս նաև երկայնարանութենէ ալ զերծ չէ, սակայն չի կնար ուրացուիլ բանաստեղծին վեճմանը միշտ մ'ու նենալը, որ այս քրթօնուածով բանաստեղծական աշխարհին խորին նիւթ մը մատակարարած է: Հայրենաստիւներու կը յանձնարագրենք այս գործոցի:

7. Հայ դպրության մասին պահապահական շահագործությունը կամ շղթանելիքը մէջ ծանօթ գէմք ու Ար. Ա. Տաշին-Նազարեան, քանի մէ տարի յառաջ հրաժարական մէկ գրութեամբ ներեւանի Հայոց թեմական հոգեւոր գլուխանցիք մէջ՝ “Որոշ հանձնագրութեան ու ծրագրի մնաբաժնութիւնը եւ Հայոց թեմական հոգեւոր գլուխանցիքի վարչական են ուսումնամակն կարգ ու հանձնագրի փաստաթուայի մասեկիրութեան գոլապահութը, կը շնուիր (տես ՀԱ 1900, էլ 381). իսկ առաջինից առ ախոր գծերով է մես կը պարզէ նոյն դպրանցին ուսուցչախան ու մարզական մարզպան մէջ ամբարձ անհայտ գործութիւնն ու տփառութիւնն եւ — ուզգակի պարութիւնն ու հետեւութիւնն եղող՝ “գլուխանցիքի մարմութիւնը”:

8. Ընդունվելի ռազմութեան՝ Առաջին առաջարկը է Յեղանակ կամ առտրով թ. Ենթան պատասխան կու տայ բահանայաց մասին դրա շարքը (թ. Ա. Ա. 1901 թ. 382) առան գրքին դժու է կօք ըրած քննադատականին ("Սպակ", 116, 117, 118):

տարաքիլ Գրիգոր Արքայունը կենապդութիւնը, որ պիտի ըլլայ մահանամին մեծ Ասիացին գրական քրծութենութեան և ուսումնափութենութեանը, 19 թիկոս 1903ին կը լւանյա Մշկին Համագրին մահուած տառանամաթեար. եւ միշտեւ այն ժամանակը վասահ է Պ. Լ. կատարել իւր այս խոսութեալ բայց Պր. Լէօն Գր. Արքայունը տեղն ու նշանակութենուած լաւ պարզըն համար՝ անոր տա-

ներայ Ստեփան Ասկենազ, Յան Կազարեանց եւ Միքայէլ Նաբանդեանց — «Համարապար», կինսա-քրութիւններ կամ փառ ու իշխ ընթերցոց հասա-րակութեան ներկայացրելուն, «Ես կը յաւելու Պր. Լէօ (ա.՝ Մշակէ, թ. 16.)» համարեան բարորդին պատ-րաստ ու ներկայական նախարարներ եւ Ասլանդէանց եւ կի- կինսաքրութիւններ պայց կատարեցէ, որ եւ կան այսպիսի ինսուադական նիւթեր, որոնք ինձի յատինի եւն ճանկարի էր ունենալ Ստեփանու-նախարարնեցի եւ Միքայէլ Նաբանդեանցի առիջ անամենիք եւ գրուածքները, իսկ Ասեփան Աս- կանի վերաբերման պակասն են շատ ուղեկու-թիւններ եւ շատ շնչհակալ կը լինէի, եթէ ինձ ուղարկեին այնպիսի սպագրած թէ անտիպ սիրթեր, որոնց միջոցով կարելի կը լինէր, այդ

մուսացուած, բայց շատ արժանաւոր հրապարակա-
խօսի հետ ծանօթանալ: Այսպէս, եւ շլաքոզացա-
յանել ու ուսկա՞ն ՝Արեւելքը գագիղը: որ հրատա-
րակուեց Պարիզում 1855 թւ Առևիսը մինչեւ 1856 թ-
ի Փետրվարը, ինչպէս նաև ւրա ՝Արեւելութը, լրագրի
1863—1864 թւուակնաների համարները: Արդեօք
չէ Կարել գոտել դրանց: Ես պատրաստ եմ դնել,
կա եթել չեն ու զի ծանել, ոգն ու զարկէին ինձ
օգտակար հանր. Ես կը վերադարձնեմ ինձ
ուղարկված բոլոր նիթերը մեծ շնորհակալու-
թեամբ: — Աս, Կազարոնիցի մասին բաւական
տեղեկութիւններ են ստացել եմ մեր բանաստեղծ-
որ. Սեբաս Շահապետից . . . : Բայց նախարարեանց
ունեցել է եւ ուրիշ բարեկամներ, որոնց մօտ էլ
շատ նիթեր կան գտնվում: Ներկայ տողերով
դժման եմ եւ այդ բարեկամների աշխացուեան: „
Այս ազդեր յառաջ աշքից բերինք Պար է օքանական-
դրալու եւ նախաստեղ դիմումիր, որուն պատահ կը
մաղթենք պահ եւ կար, եւ — յանողութիւն:

2. Ա-ղեկիր-նիշն նէ ինչ-էք-ո-նի-ն: —

ԾԱՂԿԻՓՈԽՆՉ

1. «Մշակն Հիմնագրին կննապրութիւնը: ղաքրութիւն թէ Խեղագործիքն: - 3. Հայոց: - 4. Ակատողութիւն դր: - 5. գոտինան անդամ զար առջև ընկերութեան գրական: - 7. «Ալիքն զերմ. անսաթեատրութիւն մերէքի հայաստան ու ուսպան:

1. "Մշակե՛ն, Հեմագրե՛ն իւսուսեցունեկան: — Մեր Ռուսահայոց լաւագոյն թէրթեռուն՝ "Մշակե՛ն եւ Մուռճի՛ն" հսկին Պր. Լեռ, մտագիր և հրա-

համեսցին եւ սկզբանուրական ճայնաւորաց աւել-
լորդ (1) spiritus lenis յունական նշանախեցը
գուրք Թուղթին: Եղն՝ որ և ձայնը շատոնց կո-
րուսօն է, իրաւամք կը պահէ անոնք երկրորդ նշա-
նախեցը (2) spiritus asper, բայց աւելորդ եւ ան-
նպատակ է անոնք նախընթաց (3), սակայն եւ այն-
պէս կը պահէ ցայսօր Դուղբախին ամ մասնեց իւր
աւելորդ տառաերկով ուղղացնելութիւնն է Հեղտացը-
նելով, որով կարգավիճ ու գրեթե գրեթե իրավու-
հակառակ կ'ելնին, սակայն չկրցաւ գետ ցայսօր,
եւ ոչ կարող եղան հնարք մը գտնել դրութիւնն
եւ ընթերցումն իրարու հաշտացնելու այսպէս
իլս ոն, եթէ համը ու գրեթե գուրք հնան եւ դրէ
իլս ոն, որիշ անպատճութենէ զատ՝ ոն-իլս
դէպէին մէջ կը սորպաօք հանածը ներս առնաւ,
եւն: Բայց սորպա բնդդիր՝ սորպանց թողունը
ու գանց Որ. Թուռաւածական առաջարկութեան,
որ կը ձանրան միայն աշխարհաբար Հայերէնի
վրայ: Յօդուածագին առաջարկութիւնը՝ ներկայ
հայ սերդեան համար է, որ հարկան նոր պարու-
թեանց սորպանց պէտք կ'աննեայ նախափի Հայե-
րն մը գրեթե՞ն նաեւ կարգավու համար. կարենէն
թէ եւ ոչ որուցո՞ց այլ միայն թուանը, երբ գարցն
ուղ կրիեն: «Իմ խօսք, կըսէ յօդուածագիրն,
նոր սորպանց մասն է», որ. Թ. գիրքի առուա-
կն ին քափակ, ասած ամենեւնին միտ գնելու, որ
մեծ գետի մը կը հանդիպի: Դիցուց թէ ին ընդունե-
ցանք վեց տառերուն բարեփոխութիւնը (2) դիւ-
րութեան համար, — այժմ վեց է, սակայն մ
գիսէ, ժամանական քանի պիհը ըլլայ, եւ ինչպէս
ու դիսուի ու կ'ըսուի արգէն՝ ուրեմն այսպիսի
ուղղութեանունուն առաջարկութեան ալ միայն կայ,
որուն մեր քով իւղագրութեան տարրերութիւնը մը
չըսնին — սակայն առանձնայ դիւրութեան պիհը
չըսլորդէն անտեսան գտնուածութիւն: Միթէ
«Տոր սովորութեալ, միան նոր կիրովն պիհ գոհա-
նան, հիներն ալ պիհ շընթեաննեն, եւ այն տոնեն
դարձեալ պազուած գտնուարութեան պիհ շըս-
իթն: Օր. աղ. մեր «Խոր Տոր» նըրք պիհի կար-
դայ անսեանին կամ դիտացան համաձայի
«Խոր Տոր», քանի որ միայն իս պատասխանել
դիսէ. ինչպէս մեզի նմանապէս իրեն ալ՝ ի հարիէ,
անսականամ զըսու մը պիհի հնչէ, որուն սպա-
ռութիւն ունինք վնասը անունը ուղարկու: ... թթէ
սա օրս Պ. Թ. Ը. կը կարգաւոր դիւրութեան՝ եւ կամ
կարդայ Հեղտացներու համար՝ վեց գրի վեց
միայն ինձդիր կը յարուցանէ, վաշն ալ ուրիշները
ոյն իրաւանքը պիհի գործածնեն: եւ այն ասեն
անյինիք անդունդ մը, զեղծմանց գուռ մը պիհի
բացուի՝ որ դոյցեն անհնար պիհի ըլլայ: Ամեն
դաւառարարքան իւր ունեցած կ-ընթեցնել իրաւ-
ունքն յաւաշ պիհի քչէ: Արեւմտեան դաւա-
ռարարքան պիհի պահանջնէ, որ և գրին ի արտա-
սանունք եւ ի տառ ալ ն. Քանա կը ինքն այնպէս
կ'արարեալ: օր. «Խարյու խոս կեսա, բայց իւստ
հօսեցաւ...» ի ե-երը հ-ի եւ հ-ն ալ ի-ի փոխելով
միայն իմաստը կընայ հասկցուիլ: «Նմանապէս կ. Պ.
Հ. եւ Ձ. շ. եւ Յ. անեան եւ ու են տառերուն ճայ-
ները շըսրանալով Հայուսացնեցն պիհ զանազա-
նել ուրացէն պիհը սոցէ, որ թ եւ գրեթէ մին-

Հայ լեզուն տարագրուի, կամ յ եւ կամ չ ջնջուի,
վասն թ հնչան մէջ տարբերաթիւն մը չի դպրուի:
Ելայտե՛ս նշան եւ շնոր յանի եւ շախ. քրոթեթնէնէ
հնչու ու պայտ առ կիրանաւ, ինկարագրութենէն
— մին. Այս կերպով կամաց կամաց կարգը
պիտի դայ ամէն անել ը թօթելու, որպէս զի կար-
տացոցը գիտանյ թէ ՝ստանանց եւ ՝ստանանց
բառերը՝ կը կարգացին բատանաւ եւ ոչ ըստա-
նալ, ըստանու եւ ոչ ըստանու . . .

Պ. Թ. Կը կարծէ թէ իւր առաջարկած
“ուղղագրութիւնը”, “կարգալու գիւրութիւնը, կը
այլայթայի թէ թերեւս կ’ուզէր ըսել գրելու գրե-
րութիւնը, ինչու որ իւր ուղղագրութենաւ համակայի
հոր (փոս) եւոր (այր) յոր(շ) (յար, գրել) յոր
(եւանել, որս) եւն բառերը միայն “հօրու” պիտի
իւղղագրութ պարզ, սակայն կարգալին եւ իմաստն
համինան ալ դիւրուն ու պարզ է: Այս թողոնքը
որդիշ անպատճէ իւթիւնները, զրոնքը հս չներ
ուղիր յառաջ թերեւս, ինչուն նաև ինդրոյ նիթ
եղած վեց տառերւն վայ դիտուած երեւոյթները,
այս ինքն կանոնները, որոց մեծ մաս ցաւ առա-
նադ գրութ եւ դրէն, եւ Արժ. կ. Ք. Ն. Նար-
քանը ալ ինչ լաներ շօպից ու դիտեն տուու:

Ց. Ի Հայոց Հայոց — L’Européen մէջ
կ’ընթեռնուիք. — Կոպէնհագի Berlingske Ti-
dende թէրթէն կը տեղեկանակի թէ A. Meyer
Benedictsen Հայաստան քած ճամբարութենէն
եւ դասաւոլով եւրիքն ինչուն վիճակի կը ստորագրէ
եւ կը ծանոցան թէ Դամական ընկերութիւնն մը
հաստատեր է Հայոց նիթական օգնութիւնն մա-
տակարարելու:

4. Նիդուունիւն նը: — Յաջորդ յօդուա-
ծին Աւանամաթթէիքիս մասնակէս աշխատակցէն
է: Գրականութեան մէջ մենք նիդուուն չներ ըներ.
ինչ որ մենք իրաւունք ունինք բանելու, կը սպասնէն
դիմացէն ալ լսելու, միայն թէ այս ըսելը կամ
լսեցրուն յախուռուն եւ նախական ըլլայ,
հայուսն հայուսն եւ ոչ նախատել. կից անել-
ցոցումները թոյ խօսին: — Այս օրեւ միայն ինձ
հասաւ Հանդէս Հայագիտութեան կողմաւած Zeit-
schrift für armenische Philologie Համերգու Ա-
տառակար (Հոկտ. 1901). 96 էլ ունի Հանգէտ, ու
որ երկու եւրպացի եւ ասիսցի պայտին
հեղեղակներ ժողովներ են իրենց մասնագիտական
աշխատաւթիւնները. նոց եռանդին եւ նախակին
յախուռութիւններ ցանակառած մենք: — Բայց
միեւնուն կիրանակ չներ կարող ցայ յայտնել,
որ ոոր Հանդէս իւր Ա պարկազ առիթ է ատալ
մեզ մի ոչ գեղցիքի երեւոյթ մասնակի անելու,
եւ մենք ստիպուած ենք այդ անել յօսով թէ
կիրին այդ տեսակ երեւոյթի չներ հանդիպիլ մենք
եւ մեզ կտո միահամար մեր մասնագիտական շշնչն
սակամաթիւ ընթերցունները:

"Յայսին է որ 1883 թ. Մոսկվայում հրատարակուած "Ղազար Փարպեցի" եւ Գործք նորին", գրասուր աշխատութեան մէջ նոր Հեղինակալ գր. Խալաբթեանը դրել է - Ի ձեռն Ղազարյա մարթ է պարզաբանել և լուրջ գործութեանց Փակասափ երկարութեան, որ սկիզբ առօր յերբոք

Դպրութենէ փոխանակ տպանոյն, առիթ կալ է այլըսած տարբեր մեջութեանց ի ասկաւատող իմանածէ, զոր պատմագիր մեր (Ղազար) ամրուցան առանք ի Փաւոտուք հանգեր որոց նշանակար դպրութեան եւ դիմոյ, բացայսոյ տեսանք, թէ հսկեան առ մեզ մեր բարդի խոզանդի զամութեան գլեթ ըստ տրահման գպրութեանց նոյն եւ մի էր, որպէս եւ յաւուրու Փարագելցոյ (էջ 116): Նոյն էլում ծանօթութեան մէջ խաւաթեան նշանակութիւն է զարդար էջ 71, որ արդարեն ներսէին անէծքը ընդօրինակուած է Փաւոտոսից եւ աղբերը մատնացաց եղած՝ “ըստ գրեցելոյ ի պատմութեան երկրորդունք, ճառին Հնահետասաները բարդից:” Այդ բորբոք Հնետեւում է, որ արդարեն Փաւոտոսի Ա և Բ գպրութիւնները կրտսեն չեն, ինչպէս կարծի են բանակեները, ոյլ որ՝ ըստ Խարաթեանի, գպրութեանց տրահում՝ նոյն է այսօր, ինչպէս եւ էր Ղազարի ժամանակ, ուրեմն եւ պատմութեան սկիզբ այն իր, ինչ որ այժմ է արդի Գ. գպրութեան մէջ: — Մինչ այդ այդպէսէ 1888 թ-ից սկսած, այսօր Ստ. Մալխանեան նոր միայն գրումէ (էջ 64 Հնադէս Հայագիտութեան 1901 Հոկտեմբերի)՝ կարծում ենք այս հարցը (Փաւոտոսի պատմութեանց մէրի լինելը սկզբից): Առծեր բարական պէտք է նպաստ մի ցուցում մը ընդ հնեցնակեներց մէկի, Ղազար Փարագեցու մէջ, որ միշտ այսօր ի նշու վէ ուղարկութեանց բանակեներց: ապա այդ ցուցումը նոր միայն գրումէ թէ թշրիպ եւ թէ Փաւոտոսից: Այդ այն ցուցէ Ա, որը առաջարկուած է Խալաթեանց 1883 թ., ոչ աւել եւ ոչ պահած: Եւ Մալխանեան այս եղանակացութեան է յանձնում: — Ուրեմն Փարագեցու ձեռանութեան Փաւոտոսի բ պատմութեան ճառ: Ճն համապատասխանում է մեր ունեցած Փաւոտոսի Դպրութեան գլ. ժեմ: Իսրանից անհրաժեշտաբար Հնետեւում է, որ Փարագեցու ունեցած Փաւոտոսի Ա պատմութիւնը համապատասխանում է մեր ունեցած Փաւոտոսի Գ. գպրութեան: Այս քարենք Փաւոտոսի պատմութիւնը սկզբից թէրի լունի, այլ ամրոցի է հսկել մեր ձեռքը: Այսպէսէ, Ստ. Մալխանեանի եղանակացութիւնը նոյնպէս առաջիկուած է 1883 թուի:

„Արդ ինչ անու տակը, եթի Հայոցիտութեան հանդէսի պ. Մալխանիսի էջբռու բացաւումէ ամենայնը որ ինչ նախ քան կնքնիւ, եւ ինչնէ, որն է, որ այդ էջբռու աստված ու ցուցուածէ, բայց նախարդ գրականութեան մէջ ասուած չէ. մը տղո, մի նախարարութեան թու ցցց ասան եւ մէջն կը բառապատճեանն է: Եւ որդի մինչ Հայոց դիտութեան հանդէսի անփրանչեան պատրակն էնք համարում այդ, միւս կողմից բոլորում ենք դիտարքալ իւրացման գէմ, եթէ այդ մշարիտ, դիմարորդ քայլ է, ու բոլոր ինչ որ պաստում է մը մասունք կերպակոր բաշխունիքից, բարեկանութիւնն է, մանաւու այն հերթինքնիքից սրճէ երփու եւ կէս էջի մէջ թիսած մի նկատողութիւնն երազում են վճառել մի ամբողջ գրականութեան քայլաբ, առաջ այլից ունենալու այդ գրականութեան մէջ հմտութեան այնպիսի դրագարանից, որպիսն համարեան նրանց ձեռքին է

Ներիսաւան դպրոցում, թող՝ պաշտօնը, որը ուղղակի այդ պահանջում է նորմագի:

«Եւ ահա պ. Մալբուսանին նոր հանգեստին նույիքարեւուած երկու եւ իւս էջ նկատողութիւնը այդքանով վերմատում է. մայր եւս վերանկեանը զնում: Բայց թէ ինչ է դրդել, որ 1896 թուից յետոյ պ. Մալբուսան հարաւարած է ինքնուրութանը մեզ տալ 1883 թուի պայցը նկատողը թիւնը, այդ մասին լուսում ենք, որպիշեան այդ մեզ է վերաբերում:» Գ.Ռ. ՏՀԱ-ՊՈՂԱՆՍԽԱՆ

5. Դուրս. Թարգմանուած անդամ հայ, Քջն. ընթացական հերթականութեամբ՝ Ապահերվ ձանքամանաժեռեան բարփառութեամբ կ'արձանագրենք հօս բարեկամունքն անամեկն քաղաք սա երկարող, որ կ'աւետէ մեզ թէ «Պարիսու Société française d'Histoire de la Médecine» անդամ ընթարք է իրեն զինուած վահարան էք. Թորգովունան, նյոյ Պանսուրենին աշխատութեան համար, — անկիղծ չնորհաւարութիւն:

6. Լուսաբան: — Պարմենէն Հայ հանդեւիք մը հարապարակ ելլեւին ձարս լոցինք, որ ուսու գրա-
խան թերթ Ֆէ պիտի ըլլայ եղեր, ըստ լոյսով մինչաւ-
ցայժմ լրս առած պիտի ըլլար, գեր կրանց պապաւ անշարժ: Այս լուրը տարածեց Est-Ouest
դրաստիպ թռուցիկ թերթի, որ նոր տարիի սկզբալ-
իւ էր բարեկարգ թերթիկներ ամեւ կորմ իւ թաշան-
ցրնէ՝ նոր լուրեր հասանցնելու եւ միանգաման հաս-
ցնելու միևս թերթերունք... Եալզութիւնն ու-
կար կը մազմենք Հանդեւիս աշխատակիցին Մելիք
Ա. Դաւիթթ-Բէկի: — Անամթերթի վրածուած
“Բանասէրին” Ա. Եւ Բ. թուրեր տեսաւեմ, բայց
ցաւով կը սկսեմ, պատասխ տեպերն չչափանք, ու
ուրիշ թիժանացինքու ու վիտուեցինք յանուանան
“Բանասէրին” պարունակած հնախօսական, պատ-
մական, լեզուարանական եւն գեղեցիկ յօդուած-
ներու ու նիւթերու, որոնք իրենց մէջ դրաւիչ վե-
հութիւնն մ' ունինք: Անքսով որ ալ պատճառներ
մ' յերիւրունի մենք մասկածութիւն կ' անուաննենք
Բ. Ի. այժմեան վիճակը՝ համեստութեամբ
առաջնոյն: — Մեր գրագէտ քցյուրին ալ իրենց
նաբրածակիր լատարական գանձանակը ձգեցին:
Արտեմի՛ մարտն ծաւալով ու գիրքով Հայ կանանց
թերթը գոյսութիւն ունի այժմ, որ շատ օպաակար
ըլլալու սահմանաւծ է: Արտեմի՛ յօդուածները
կրակոս ոգեւորութեամբ գրուած են, բայց շատ
տեղ ձամանական թեամբ պատճառաւ իմաստի
խանգարութեամբ կրնարութիւնն է: Մենք կը քրածայինք
որ Արտեմի՛ պատճառութենէ եւ չողութութիւննեւնէ
միշտ խորցէք, որ գժեպահապար ուրիշ թիժերու-
ախան եղած է: — — Օ. Ա. Պէյլէկան կրնայ
պարունակութիւն կրամեմազով: Յաջորութիւնն: — Գիւտ
Ա. Ք. Ազանեանցի Լուսու երամանեար փառուեք
է: Լուսոյի այս քայլու ով փայլը, ուրախամի երե-
սդի մին է: որ մենք ցնուածեամբ կ' ողովունենք:
Լուսոյի ճոխ պարունակութիւնն “գարսակ խրատ-
ներէ”, չի քայլինար, այլ քանի մ' ինչնանգիր
ու բարձմանական վէպերու քի յաջործն ուսումն-
ասիւրութիւններ պատճառութեան, գիւտան մեռաւ-
ստուած անշարժ: Այս լուրը տարածեց Est-Ouest

八九

բեալ տեղեկութիւնը, քննադատութիւնը եւն.
եւն: Ընթերցասրբին անպահս է լուսոյի մէջ կարգավոր նիւթ: «Տա տեղեկութ գործիւն մը ու յանձնարարելի Ս. Մ. Պ.՝ Թարգմանական եւն ծաղիները», որ գեռ շարունակեկի է իրաւամբ կը ձագիկ անկարող թարգմանիչներն եւ Հայերէնի նկամատը անտարեք խուլելիքներն եւ: «Մեր ինտելեկտուններն կ'ըսէ, ոչ մայրէ Հայերէն դիրք չեկարում, այլ ին մասուր պահանջների համամտ զարքերակն թերթե էլ չէ հիմնել: Այսպիսի թերթ լինելու ձգտում է փորձի համար, զոր օր՝ Հանգես Ամսորեան, որ գրեթէ գագարելու վկայ է Հարկարու շափակի բառանորդ շռնենալու պատառով, նթէ մենք վզյենի ողովողութ շնէր եւ հոգեւոր շահներով ապելու ընդունակ ենք, այսպիսի թերթից զբուիլ, ինտելեկտուններ շարադարնու ու եամբ ինչ իրաւակը, խոյց ինտելեկտուններ շարադարնու ու եամբ ապելու այս չարաբարսիկ Հանգիւնի: «Դու ուզում ես մեզ ինտելեկտուններին լուսաւորել, քեզ համար պահիր քո լուսաւորութիւններ. արդի քարձորութիւնից ինչը մեր մասն իրեւոյթը, մեզ պէս գարսակ ինքնութ քարոզիք, եւ այլ ժամանակ կը վայելիս մեր աշակեցութիւնն ու քաջարերութիւնն ըստոյ. է թէ Հանդեմ իւր ծափերը չի դոցե՞ր բայց Միիթմարտան Հարը — թէ եւ այլց պէս շնորհանակ քամուն քամուն լուսաւորութիւններ մասին քրանչութուում — իրենց մասին քրանչութուուք կը պահէն Հանդեմ:

7. «Ասուն, գել: անոներին եւ Ցիկոն. անձնն պահու հրապարակուի ի թերթին, Ասիեն անոն գերմանա-սարիսան ընթիրութեան օրդան, որոն կ'տա աստիպակին Եղիսանիսանորէն, աշխահան երրարործութիւնը, քաղաքակն ու անտառակն հարցերն եւ ծածառացնելու գերման հասարակութեան այն մասին, որ Ասիպոյ կը հետաքրքրու ու կը շահպահու, եւ գերման գաղաքակնան թեան շնչերութեան հետ ձեռքի ձեռքի տուած՝ համերշի դորեւ զարուս գերմ.՝ արեւելեան շահերուն: Ասիեն անոնը կերպով մ'իրազունք կու այս գիշեւն թշթաբը եւ նոյն իսկ յաւալու, որ Ասիպոյ կ'ըրուն մէջ քանի մը խօսք ալ պահի գտնինք գրուած մարդկութեան որորոցի՝ Հայստանի վկայ: Պահու. Հ. Ցիմմերին՝ որ Հայոց ան- մասին գէկը մէջ է, մեր այս ենթաքրութիւնն ու յոյս պարագան չի հաներ, ինքանացնեան լուն Ար- մենիուն բորսգրին առակ պահանձնական պատմական ուսումնասիրութիւն մէջ Հայստանի: Ուսումնաբարութիւն գեռ աւարտում չէ: մեր առ- շնէն ունինք պիտմ՝ Ասուն առաջն ին եկրորդ թաւերը մասն, որնցու կը քաղներ մեր այս յուածիկներին ծաղիները իսկ ուսումնասիրութեան շարունակութիւնը մեր յաջորդ Շահնշահնանշերուն հետ պահու հրաւանք և անձնանշ: Վ. Հ. Հայստան աշ- բարհին, «Ամեահաչակ (hochberndheim)» ու գրախան հայ ապէնին հնագյուն պատմութեան վրայէն՝ «քա- րուասակ քարուասա», ցատկելով կ'անցնի, ծան- րանարով Ասէի անշեալ քարու վեցին տանա- մակին գէպերեան հայի հնձնեաւ հարցի վկայ: Կ'ենթ առարկ Պատմ. Հ. Ցիմմերն առեւ գերմանական թեան մէջ ապահով հայութ առաջնական պատմական թեան:

տա միաբ մ'ըլլալով՝ Հայոց անդրբառյան պատմութիւններ՝ շատ համառօտ — քած ժամանակին՝ չեր կենար Մինասիս, Արքիութեան Ա. ոյ, և եւն մասն չզօր նախանայ թագաւորներուն անցել դրաւել առաջ ։ Մ. Խորենացոց պատմութեան մէջ ինչ խօսթիւրութեամբ բացուած իրամանները լցրնել միայն ծառայող — Ընձափներու, Գոռապիներու եւ Հաւանախներու Խոր կը զարպանանք, որ պարզ ։ Առաջաց Հայոց լցուան ծառամն, Հայոց հասպան պատմութեան վրայ յարուցուած նորագույն ինդիւններն անցողակի կերպով յիշելէն եռքը՝ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ ։ Եթէ Հատեան արանանգրութեանց լցուան հայերէն՝ Հակոսակ կ'ըլլէ Ե. Խորենացոց արդիական հաւատ վկայութիւնն, որ իր 440ին դրած աշխարհագործթեան մէջ կ'ըսէ (եղբր)՝ “Հայր ի մեծաց թեսացացցոց են սերեալն, ? ? ? !!! Եթէ որդենաց Սահմանադրութիւնը Ե. գործուն չէ, պարէն Ա. Պ. գործէն վերը Ե. եւ ոչ իսկ ինչի կայ Կայ. Այս ինքնդրսոյ վրայ մօսերս թերթիս մէջ պիտի գրուի Պողոս. Ցիկնիսէր Հայոց հնաւոյն պատմութեան մէջ անձանածի կամ հետաքրքրական մօսներ չին ներկայացներ. իրն ևս ամաօթ են մոր մերաւառ անցեան ու ներկան Հայոստանի համար ի՛է. գորով կը սկիբ մօսւուր ու քաջազական վերանձնուածը: Ամիսնանէ գորով այլքայու կողմէր ապա անցներ բացաւուած, 1616ին Լեռնիք, 1640ին առողյա և Վալուանոյ, 1660ին Անտերդամ, 1672ին Մարույլ, 1677 Կ. Պողոս: Մեծ և Միթթարայ անմահ արդիւնքը, Մամիթթարեան անմուտանի ու իրաւաւոր արժանիքն եւ գործեած, Հայոցնեաց անապահ գործիւնքն եւ ըստանները մէծ առաջուութեամբ եւ բաւանան ընդարձակ կը պատմէ:

2. Այս ինքորց վրայ ամեն լրակտուառ ու հրամանին
առաւ ան Սպահանի-Ցայխա Հայոց Աստվածական գույնու հայրենի
լուսութ անհման գործն մէջ, ո գետ ընդ մասմզ է: Հայոց
աստվանին եւ լուսութ ծագութ, Հայոց և Հայք, Կաքեր են-
ինչ են, ինչ են կրօն Հայոց և Հայք, Հայոց և Հայքա-
րիական տաճք: Այս բարեաւան նախահայք, արձանագրու-
թիւն եւ ան Անդրեանից պատուի Հայոց արձանագրութիւն
անհման, ու առան ինչ ապահով է առան ինչ ապահով:

կական բանաստեղծութեան առաջին սրբագի ձայները կը հնչեցրէնքին, կավաս ալ՝ բոցէն սուեկան բարեկանն Ալուսուն եւ Խայպայէլ Պատ կանեան՝ երեմանական առանուիք մատական թեան ազդեցութեան տակ իրենց գցածումներ եւ գոտզափառները՝ երգերու կը վերածէին: Կ. Պար սոյ թատերաբեմին վայ Ներկայացցին Ընթա պիրի, Ծիլէկի եւ բարձրացրութիւններն եւ հա գիւցացանց սիրագործութիւնները: 1848 ուղարկ համանիկան զայտ՝ ուսանուի դպրոցը՝ յառաջ ընթա Հայոց գլխաւորներուն՝ Ուկանի, Արուսինեանի Օտեանի եւ Ներենցի մէջ Հոգի մը, որ ին նոյն բա իր ազգակից Անդրշներուն եւ եկեղեցամասուն գէմ ու ուղարկութիւն: Գ. Փառանիս թարգմանութեան պարզութեան գործոց մէջ հաստատեցաւ առաջնորդութեան Սամանքանի: Կ. Պարիս նոր ազդեցիկ գործոց Մ'ի գլուխը կը բարձրացրէնք, պարագլուխ ունենապար Օտեանի՝ որ ազգ՝ գալապարաց գործոց կը պարագանա պարանեանը հր համապատասխան՝ Ազգ՝ ջուղը ու կը դրէր, Տէմիքնիսաշահեանը՝ Ծովէնհաւերի եւ քա զափառները կը տարածէր, մինչդեռ միւս կողման Պէրպէրեանի մը եւ 2. ի մէս փայուն մասախօսներ, գալապաշահեանի եւ նղչի Ա. Պուրեանի պէտ գիտնանեանը՝ Հայ, քննախան պատասխան թեամ սկսան պարագիլ: Գէդիչն ալ իր հր հաստագովն ու ներ յանձնին Տիկ. Տիւսարի: Այս ազգ՝ ոգւա զարթնուուլ միայն Կ. Պոլու չմասց, այլ գալապ ներն ալ ատարծուեցաւ, որուն ուահիվաներն էին Խորիման Հայրին եւ Գ. Եպուանմատեանց:



ԳԱՎԱՔԱՐԿԵՐԻ ՏԵՍԱՆԻԹԱՅԻ

Եկեղեցական 21 դրամը, 1902:

Անգլիա-Ֆրանսիակ: Ամսոյ 7ի
Բուրքոն հրամանատար Դըլարիի ՄՇթուը
նի զնդեռուն վրա ունեցած զինուց յա-
ջողութիւնը, կցկցեալ ու ստայօշ յատիպու-
թեան լրերով ուռուցեալ եւ ընդ հոււա անգ-
լիական դրօշին Ֆրանսավալ ծածանելուն
անկառոյց սպասող Ալբերոն՝ փերստին լ-
խոր սուզ համակեց: Դըլարիի այս վեր-
ջին փառաւոր եւ անանձնակալ յատիպութիւնը
կչերնրիք մկան մէկ մեծ ճեռնարկութիւնն
է գերեւ հանց բոլորինին: Բրիտանական
զօրաց ընդհանուր հրամանատարը՝ անգ-
լիական գնդեռուն կերկսպրոպի պարագա-
թենէն ետքը, կուգէր քազմանածնն ունե-
րով զարին Դըլարիի չորս կողմանէ պաշա-
րել: Այս փախնանա բաց ի ՄՇթուընին ե-
րիինֆիլի զօրախմբերէն, երրորդ գուն-
յալ կէկիմիչի հրամանատարութեամ

Ախնտէրսդորպէ յառաջկը խաղար: Դշլարի առանց մամնակ կրսնցընելու ամսոյս 4ին Հարտբէստփոնտէյնի թով Կէկվիչի գունդը կը զարնէ ու կը խորտակէ: Այս յաղթութենէն ետքն անյապաղ դէպ ի հիւսիս քամելով ՄՇէթուընի հրամանին տակ գտնուող 1200 հոգիէ բաղկացած գունդն եւս ցիր ու ցան կը ցրուէ, զՄՇէթուըն բազմաթիւ պաշտօնականներով գերի բռնելով: Դրլարի վեհանձն հոգուով — զոր ցարդ Բուրերը ցոյց տուին ընդդէմ իրենց անագրուց ու բարքարու թշնամեաց — զՄՇէթուըն դարձեալ ազատ կը թորու, իրմէ պատու երդում առնելէն ետքը:

Թէեւ երուական Բուրասէք մամուլ-ները Դրլարիի այս հազուագիտ ու դիցայնական առաքինութիւնն անխոնեմութիւն համարեցան, մինչդեռ կրնար ինքը Բուրերու գոռ հրամանատար — զԿրուիցինգնգէր՝ ՄՇէթուընով փրկանաւորմէ...: Սակայն այս իսկ մեծ ապացոյց է, թէ Բուրերու դիրքը լաւ վիճակի մէջ է եւ մեծ յոյս ունին այս երկարածիք ու արիւնահեղ պատերազմին յաջող ելից: Այս է բոլոր բուր հրամանատարաց համոզումը:

Վերջին ընդարձակ ժամանակ Անգլիացւոց կողմանէ կ'իյնան 63 հոգի, 119 վիրաւոր և 201 գերեալ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա Տ Ո Ր Ո Ւ Թ Ե Վ Կ Ե Ն

ՀՆԱԽՈՎԱԾԱՆՆ - Կնիք մը (պատկերազարդ). 97:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ - Բժիշկ Դոկտ. Նահապետ Ռուս-
սինեան (պատկերազարդ). 98:

ՄԱՏՁԵՆԱԽՈՎԱԿԱՆ - Բնութիւնն մը՝ ազգային չիւ-
անցանութեան 1901ի մնարակ օրացցցին վրայ. 108:

- Գերմաններէն Քրաքան եւ Ջուղաքար-
կան Ընթերցարան յԱնդրանիկ Լ. Քեռէւէ-
մանսէ. 113:

ԳՐԱԿԱՆ - Աղքասանդր Պոպ. Փոքր մը քննափրու-
թեան վրայ. 116:

ԹՐԱՎԱԿՑՈՒԹԻՒՆ - Գրական Թղթակցութիւն. Ե.
Գրական Կենձրի. 120:

Ա Յ Ե Լ Ի Ւ Ց Ե Լ Ք

ՆՄՐ ՀԱՅԱՍՏԱՆԿՈՒԹԻՒՆՆ. 123:

ԺԱՎԱԿ-ՓՈԽՈՒՆ-Հ. - "Մշշակէ, չիւնազօին կենսագուլ-
թիմն. - Տ. Ուղարքութիւնն թէ նիդագութիւնն. - 3. Ի Կապահ Հայոց. - 4. ԿԱպուտութիւնն մը:

- 5. Դոկտ. Թորգոման անդամ պատ. թօկ. ըն-
կերպիթան. - 6. Լքագագան: - 7. Վահան գերմ.
ամսնաթիրթն եւ Թիմներէն հայաստան, յօ-
դուածը. 128:

ԳԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 128:

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԽ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒԹ ԽՄՐԱԳԻՐ
Հ. ՌԱԴԻԿԵԼ Վ. ՊԱՐՈՒՅ**